

ԵՐՈՒՍԱՂԵՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(Ժամանակագրական ծանօթուրիւնք
Զեռազրկ հանուած)

1931 ին ամսուը չորս հինգ օր վայելեցի Զմմառի Հայ միաբանութեան թանկաղին ասպնջականութիւնը, մինչ վանքին և Անտոնիանց հոն ի մի հաւաքուած հայերէն ձեռագիրները աչքէ կ'անցընէի: Այս առթիւ վայելեցի նաև Գիրուպատիւ Պատուհաննը անձամբ ճանշնալու ուրախութիւնը. շնորհակալ և՛մ Լիբանանի այս հին վանքին ինծի շռայրած խնամքին, և ինձի տրուած ամէն տեսակ դիւրութեանց համար:

Կ. Պոլոյ Անտոնիանց Միաբանութեան ձեռագիրներն ալ փոխազրուած են Զմմառի վանքը. աւոնցմէ թիւ ՄԶԴ (284) թղթեայ նօտրպիր ձեռագիրին մէջ հանդիպեցայ Երուսաղէմի ևւ իր Հայ միաբաներուն վրայօք կարեոր ժամանակովրական ծանօթութիւններու, մի՛ և մթ դարերուն վերաբերող: Ատոնք ամբողջութեամբ արտուզերելով Ալիսնի միջոցաւ կը հրատարակեմ այժմ ի դիւրութիւն ուսումնասէրներուն:

«Ծնորհիւ և ողորմութեամբն առատուծոյ ի ԱՄՁ (1767) թուին, տեսուն կորապետ Պատրիարքին սրբոյ քաղաքիս Երուսաղէմի, ևս մեղաւոր Հաճնցի Սարգիս վարդապետս կարգեցայ ժամօրհնոյ Սուրբ Աթոռոյ, և աստ սկսայ զրել զեկեղեցական կառավարութիւն Սրբոյ Աթոռոյ զոր ինչ որ արտաքոյ տօնացոյցին առնեն, որպէս հնագոյն ծերունիք արարին, և ևս աստ զրեցի, վան ապազյայ յիշատակ մեալոյ, և վասն այսուհետեւ միշտ միակերպ կառավարելոյ յետազայ եղբարցդ. խնդրեմ յիշման արժանի առնել մեզ»:

«Եւ ևս Սրբոյ Աթոռոյ Մոմձի կիւմիւշխաննէցի Սաեփանոս վարդապետս ուրինակեցի այն տեսարակն, զիրք յոյժ եղձեալ էր և հնացեալ, և ևս խնդրեմ եղբարցդ նոյն զերոյ զրեալ յիշման զողորմին: Ասկէ կը սկսի. «Այս է կարգ և սահմանք և արարողութիւն Սրբոյ Աթոռոյ

արտաքոյ տօնացոյցի: » Ասկէ վերջ ահակութիւններ կը տրուին՝ հաւանաբար Սաեփանոս վարդ. կիւմիւշխանցի կողմէ՝ վանքին անցքերուն մասին:

«Սրբոյ Աթոռոյս պատրիարք Տարօնացի որ և Խորենացի Թէսդորոս վարդուպէւն վաղճանեցաւ ի թուին ԱՄՁ (1761) և Դեկտեմբերի է (7)ին:»

«Զինի նորին եղեւ պատրիարք սրբոյ աթոռոյս նորին աշակերտ կէնճէցի Կարապէտ վարդապետն, որ էր թուին ԱՄՁ (1762), և Ապրիլի մԱ (11): Որ և սա ևս վաղճանեցաւ ի թուին ԱՄՁ (1768) Յունգարի իԴ (24): Զինի նորին՝ որ և սա ևս էր աշակերտ Թէսդորոսին՝ Պողոս պատրիարքի աւետիսն եկաւ ԱՄՁ (1768) Ապրիլի մԱ (11): մԱ (18)ին նստաւ յաթոռն: Որ ևս սա ի թուին ԱՄՁ (1775) և Մայիսի մԱ (18) վաղճանեցաւ, որոյ տէր լուսառիսացէ զնողին: Զինի նորին նըստաւ յաթոռն, ԱՄՁ (1775) թղին և նոյեմբերի թ (9), Մարտցի Զէքէմ օղի Յարութիւն վարդապետի աշակերտ Յովակիմ պատրիարքն, որ է ի գիւղէն Քանաքէռու. որ և սա ևս վաղճանեցաւ ի թուին ԱՄՁ (1793) և սեպտեմբերի իԵ (25) Վարագայ խաչի օրն: Զինի նորին, նստաւ յաթոռն ի ԱՄՁ (1794) թուին, Գիւմրիզարի մԴ (14) կէնճէցի Կարապէտ պատրիարքի աշակերտ Եղողիսիցի Պետրոս պատրիարքն: Սա ևս վասն Սրբոյ յԱթոռոյս հարկաւորութեան զնաց Յովակէտ առ մեծ մօվակտ՝ որ յեգիպտոսու վերայ զնալոց էր, անդ հիւանդացաւ քանի մի օր և փոխեցաւ առ Սատուած օրոյ զնողին Տէր լուսաւորեսցէ, և թղին ԱՄՁ (1800) և յունիսի մԱ (18), յեւս սորա լնտրեցաւ ի մեծն Պոլիս և կարգեցաւ պատրիարք Սրբոյ յԱթոռոյս՝ Վանցի Դարպասի Թէսդորոս վարդապետն, ԱՄՁ (1800) թուին և Յուլիսի մԴին ուրբաթի օրն, և Անպտեմբերի Ա (1)ին Պէրաթն եկաւ Պոլոյ՝ բայց սա ոչ էտ յանձն՝ վասն Սրբոյ յԱթոռոյս սաստիկ նեղութեան և անթիւ պարառոցն՝ թէպէտ և բարեպէս կառավարէր՝ թէ միաբանքն և թէ տէրունական ուխտաւորքն. այսպէս մնաց մինչեւ թ (2) ամ, յետ Բ. ամին, ի ԱՄՁ (1802) թուին և յուլիսի մԹ (19) շաբաթ օրն որ էր տօն Տապանակին նստաւ Սուրբ Աթոռն որոյ տէր տացէ կարօղութիւն:»

«Զենի օր ևս սա ի թվին միՄկը (=1818) և Օգոստոս ի՛ (22) առ Աստուած փոխեցաւ, որոյ զհոգին տէր լուսաւորեսցէ, Զորեքշարթի զիշերն, ի Զ(6) ժամուն աւանդեց, հինգչարթի օրն թաղեցաւ ի Սուրբ Փրկիչ։»

«Եւ մնաց Սուրբ Աթոռն առանց պատրիարքի մինչև ի միՄկը (=1819) և Օգոստոսի Զ(6)ին, ի միՄկը (=1819) Օգոստոսի Զ(6)ըն օրն Զորեքշարթի, Պոլսոյ Պօլսոս պատրիարքին աշակերտ Անդրէաս վարդապետն եկն, և բերեալ ընդ իւր իշնիմիտցի վէքիլ Քարբէլ վարդապետի պատրիարքութեան նիկրի հիւմայինն և ի Շաբաթի օրն որ է տանն 200 հարապետաց Եփեսոսի սուրբ ժողովոյն Օգոստոսի թ(9)ին երեկոյեան հանդիսով տարաք սուրբ եկեղեցին և նատուցաք սուրբ աթոռն Տեսունեղորն։ Առտուած բարի վայելումն տայցէ և երկար յամօք ժառանգեսցէ ամէն։»

Տարբեր գրչէ. «Դարրիէլ պատրիարքն վախճանեցաւ յամի տեսոն 1840, տպր. 25 և թաղեցաւ ի Սուրբ Փրկիչ։ Եւ փոխանակեաց յիտ նորա Զաքարիայ Արքեպիսկոպոս Մուշէղ Մամիկոնեան ի Տարոնոյ ի գեղջէն Կորեցի, որ ի վիշիլուրիան իւրում ի Պոլիս Երուսաղէմի Սուրբ Աթոռոյն քըռքը ունեալ զազգօղուտ տիսորժակ ազգին մերոյ հանել ետ Խարի Հիւմայուն, վասն մատուցման սուրբ պատրագին ի կենդանակիր սուրբ գերեզմանին Քրիստոսի փրկչին, պատճառեալ այսմիկ ազնիւ բաժանորդութիւն ընդ այլասեռ երկու ազգացն քրիստոնէից՝ Լատինաց և Յունաց։»

«Ի 1829 և սեպ. երկու սկսանք պատարագել յաջողութեամբ Աստուծոյ, ի ձեռն համբաւաւոր օսմանեան տէրութեան գործակատար Պէղնեան Յարութիւն ամիրապետին և Փիշմիշեան Միքայէլ ամիրային, որոց տէր վարձահատոյց լիցի եւ ընկալցի ի խորան երկնից ի փառս սուրբ տիսութեան իւրոյ։»

«Վախճանեցաւ Զաքարիա պատրիարքն ջրգողութեամբ ախտացեալ, ի 1846 մայիս 7 ի լուսանալ երեքշարթի ի մետասն ժամու։ Նստաւ յիտ նորա յաթոռ պատրիարքութեան Երուսաղէմացի Կիրակոս արքեպիսկոպոսն ի 1847 փետր. 13 յերեկոյի Տեսունընդառաջի նախատօնակին մեծաւ հանդէսալիքնութեամբ և իւրոյ

քաղցրիկ ատենախօսութեամբ ամենեցուն սիրտ յափշտառկեց։ Վախճանեցաւ Կիրակոս պատրիարքն ի 1850, մայիս 24ի զիշերին յերբորդ ժամու, յորում լուսանայր բազմաժամանակեայ յանկարծակի ըմբռնեալ մինչև և անհնար նմա մինել զարման տանել, և փոյթ ընդ փոյթ զրաւէառ ի կենաց։ Եւ փառաւոր յուղարկաւորութեամբ թաղեցաւ ի նոյն օր ի Սուրբ Փրկիչ՝ որոյ հոգին տէրն լուսաւորեսցի։»

«Յետ Կիրակոս հոգեկիր սրբազան պատրիարքին ի 1850, ընտրեցին պատրիարք Զմիւռնացի Յօհաննէս եպսն. որ նորոգ վեշիլ կարգեալ զտաւ Երուսաղէմայ ի Պոլիս ընտրութեամբ Կիրակոս սրբազանին։ Եւ ազգային ընտրութեամբ. . . . հանդիսիւն նստուցանին ի Խումբարու ի Սուրբ Խաչ կեղեցին յաթոռն յանուն Սուրբ Երուսաղէմի հաստատել զնու ի պատրիարքութեան։ Եւ ի նոյն թիւ յուլիս 30 ընտրողութեամբ խորհրդականաց հրաւիրակ գնացաք յերուսաղէմէ ի Պոլիս անձինք հինգ, նուաստա Յակոբոս վարդապետ Զիլինկիրեան Կէլիպոլցի, Պուկաս վարդապետ Բալուցի, և ծերունի Մատթէոս վարդապետ Կիսարացի, գլուխ երկուց վարդապետաց (զոր հաճութեամբ իւրոգ խնդրեալ էր Յօհաննէս նորապսակ պատրիարքն ի Պոլսոյ տեղապահ զնի յերուսաղէմատանն ի Պոլիս ի տեղի իւր) և երկու սարկաւագ Կիրակոսսեան տիրացու Յովաէփ Աղեքսանդրացին(*), և տիրացու Գէորգ Չորլուցի, և հասեալ ի Զմիւռնի շոգենաւաւ՝ յոր նստաք ի Պէրութէ. . . ի մաքրանոցն արքունի կատարեցաք զաօն Վերափոխման Սուրբ Աստուծածնի, և չորեքշարթի օրն ելեալ ի մաքրանոցէ զհինգ տւուր մաքրութեան միջոցին կատարելով, ի հինգչարթի երեկոյին շոգենաւաւ նաւեցաք և հասաք ի շարաթառաւութ ի Պոլիս Երուսաղէմատանն մեր։ Եւ տուեալ զիւր ձեռգին հրաժարական սրբազան մեր վերադառնորդ շոգենաւաւ ի Յոպպէ ի նոյնեմբէր 1: Եւ մեծաւ պատւով ելաք ի վանս մեր, աստանոր հանդիսաւ առաք, զի Բ. օր ի մէջ ալեկոծութեան մընացաք ի մէջ ծովու։»

Դարձեալ Ստեփանոս վրդակի զրչէն։

(*) Ապա Յարութիւն Պատրիարք Վեհապետեան։

«Յորժամ փախստական ուխտաւորքն ընդ քհրմիւնանց, չար սովորութենէ եղեալ որ սու պաշին բան կու խնդրէն ի քհրմիւնանցն և տան, ի թուին ՌՄԻԴ (=1774) դարձեալ Ժէ (17) ոսկի միջնորդին եթէ ոչ ունիցի միջնորդ՝ Ե (5) ոսկի սու պաշուն, ի (7) զօրորայ սայի պաշուն՝ Գ (3) զօրորայ թիւֆիկանց օտապաշուն տան, զայս գերոզրեալքս ուխտաւորք քհրմիւնանցն ի միջին իւրեանց ժողովին եւ տան, և ոչ թէ ուխտաւորքն տան»:

«Ի թուին ՌՄԻԴ (=1777), և յուլիսի ԻԶ (26)ին Յատարմ օղլու Մէհմէտ փաշան Տիկիր եկաւ սուրբ քաղաքս յԵրուսաղէմ, և յուլիսի ԻԹ (29) որ օրն է շաբաթ քաղում կաշառ էաւ Ֆուանկաց մեր Փրկչայ գերեզմանատունն առեալ ետ նոցա մասն ինչ ։»

«Ի պատրիարքութեան տեառն Յովակիմայ ՌՄԼԲ (=1783) թուին, և սեպտեմբերի է, վիշիլ Գարրիէլ վարդապետ վաղճանեցաւ. Դ (4) տարի վիշիլուրիւն արտա ։»

«Յետ նորա Եւգոկիացի Մարտիրոս վարդապետ Ա. տարի վիշիլ եղեւ, իւր կոմմուն ելաւ գործոյն ։»

«Յետ նորա Երիխոցի Գէորգ վարդապետն ևս Դ (4) տարի արար վիշիլուրիւն, և ի ՌՄԻԱ (1792) թուին և սեպտեմբերի Գ (3)ին վաղճանեցաւ. տէր լուսաւորեաց զհովին ։»

«Եւ ի սոյն թուոյն և սեպտեմբերի Ժ (10)ին նստաւ վիշիլ Եւգոկիացի լուսարար Պետրոս վարդապետ ՌՄԼԲ (=1796). մայիսի ԻԹ (29)ին, ելաւ վիշիլուրիւն իւր կամաւն: Նա ևս սոյն թվոյն և յունիսի Ա. ին նըստաւ վիշիլ՝ Զըմէկէզէկը Պետրոս վարդապետ՝ սա ևս վասն հարկաւորութեան Ալբրետ Աթոռոյս՝ յդեցին ի մեծն Պոլիս ՌՄԻԹ (=1800) թվին և նոյն մեր իւր տեղն վիշիլ կացոյց Մարտացի Կիրակոս վարդապետն: Ի ՌՄԸԲ (=1803)ին և հոկտեմբերի Ա. ին մեր վիշիլ Պետրոս Եպիսկոպոսն ընդ Պուտոյ տէրանական ուխտաւորացն եկեալ՝ նոյն մեր իւր կրկին վիշիլ կարգեցին ։»

«Ի ՌՄԻԱ (=1812) և մարտի Ա. ին ուրբաթ օրն է (7) ժամուն Զըմէկէզէկը վիշիլ Պետրոս հայր սուրբի վերա տամա իջաւ՝ որ ոչ ևս կարաց խօսիւ, հազիւ սրբութիւն հոտուն, մինչեւ չորեքշաբթի օրն չորս ժամուն հանգեաւ առ Տէր, եւ ելաւ ի մէջ

Ար, Փրկչին որոյ տէր լուսաւորեաց զհովին լուր ։»

«Յետ սորա և ՌՄԿԱ (=1812)ին Տէրէ-վանքցի Պետրոս հայր սուրբն եղեւ վիշիլ, մինչեւ ի ՌՄԿԲ (=1813) և մարտի 22. սա ևս առ Աստուած փոխեցաւ. Տէր լուսաւորեաց զհովին ։»

«Յետ սորա ի ՌՄԿԲ (=1813) և մայիսին Եւգոկիացի Մտեփաննոս վարդապետն ի նուրբակութենէ եղեւ եղեւ վիշիլ: ՌՄԿԲ (=1815) նոյն մեր Ա. Պարբիէլ հայր սուրբն վիշիլ նստաւ: Ի ՌՄԸԲ (=1810) և գեկտեմբերի ԻԶ (26)ին սուրբ Մտեփաննոսի տօնի օրն, մեր Յակոբ հայր սուրբի վերա տամա իջաւ աջ կողմին. բարեբարն աստուած ինքն այց արասց ։»

«Ի ՌՄԿԱ (=1812) և յուլիսի Զ (6)ին առ Աստուած փոխեցաւ, նոյն օրն ևս գիւննպան մահմէսի Դանիէլն հանգեաւ առ Տէր, որոց զհովին նույն ժողովունց Տէր լուսաւորեաց ։»

«Ի ՌՄԿԲ (=1813) և մարտի Բ (9) կիրակի զիշերն Զ (6) ժամուն Տէրէվանքցի լուսահոգի Պետրոս եպիսկոպոսն առ Աստուած փոխեցաւ որոյ հոգին Տէր լուսաւորեաց՝ նախ Պոլիս յետոյ սուրբ Երուսաղէմ վիշիլուրիւն արտաւ:»

Վերի արտագրութեանս ամբողջ ընթացքին կային մէջ ընդ մէջ պարատ թուղուած միջոցներ նաև ամբողջ էջեր:

Յ. ՔիմիՇեն

“ԱՀԱ ՄԱՐԴԸ,”

Խաչելուրեան պատկերին առջեւ

Նայէ մը խաչէր Խաղգօքայի վրայ ցցուած, Անոնց մէջեղ պիտի խաչուէր Արդին Աստուած . . . Այսպէս վնասյ դաւեւ առաջ՝ կոյս ամբոխիք, Միամիթին մէջ տօնելով իւ սոսիր:

Մինչեւ աշխարհ եկած էր Ան ուղեազի նէր Մարդկուրինը զարձի բերէ Մատակենել Դա անզիստոկից իւ վինակէն նոր Օրէնին Պատզամազն ու օրինակովն իւ սուրբ կեանին:

Այսպէս է միշ եր Խաղգօքին նրօց խօսին կը գերիշէր ատելավառ ամբոխներուն Ձեւապատ եւ խաւակուռ ուղեներուն:

Այսպէս է միշ եր Խաւառող Գաղափարին Տարածիչը կ'առէ ամէն առաւեսական Ու այսաւերծ փաստակուրին սովետական . . .

Մինիկ